

ՅԵՐԵԼՈՒԵՐ Ե Ի Ր Ո Պ Ա Յ Լ Ր Ա Կ Ր Ա Յ Ն

Ի ԹԻԻՆ 16, 1854.

ՊԵՐՆԱՆ, ԱՊՐԻԼ 26:

ԼՄՈՍԿ 24ին՝ կոյսերական մեծաշուք հայա-
նեաց փառաւոր հանգէսները մայրաքաղաքիս բնակ-
չաց սիրան ու ձեռքը գրաւած՝ ուստի եւ յստորոյս
18երորդ թիւոյն փութով առաքումը նշն որն ան-
կարելի ըլլալով, հարկ եղաւ պարտաւան խաղալ:

Եւ մենք աս ստիճումն կը փութանք նորագոյն
լրկն ալ մեր ընթերցողներուն հաղորդել:

— Իստուքեան պատերազմէն նորագոյն լուր մը
չունինք:

Փարիզ, 20 Ապրիլ: Մանիէզ կը ծանուցանէ,
թէ Պալմիլի ծովէն դադարեալն նաւաորմիւր Փար-
սիայ — Տէշէն ծովապետին հրամանատարութեամբ
դէպ ի Ֆինիանի ծովածոյր ճամբայ ելեր է: Ըս
նաւաորմիւր մէջ են, 1 պատառակաւոր ճակատաւ,
չոգենաւ 100 թնդանոթով 500 ձիւ գորտ թեւամբ,
8 սուսաւառուոր ճակատաւ նաւ, 80—100 թնդա-
նոթով, 1 շոգեմար կրկնայարկ 14 թնդանոթով
450 ձիւ գորտ թեւամբ, 7 առաջատար կրկնայարկ
40—60 թնդանոթով, 2 շոգեմար միջարկ ու 4
աղջարար շոգենաւեր, ամէնը մէկուկ 1250 թնդ-
անոթով, ու 1790 ձիւ գորտ թեւան:

ՅԵՐԱՐԱԿԱՆ ԼՐԵՐ

Ֆրոնտ, 23 Ապրիլ: Մանիէզ ամառոյս 10ին
գրաւած՝ եւ 15ին հաստատուած գաղղիական ան-
գլիական պաշտաւորութեան սրդմաններուն բնու-
թիւր կը հրատարակէ, որուն գլխաւոր բովանդա-
կածը հետեւեալն է:

«Աղղիացեաց կայսրն եւ Լնդիացոյց իմագու-
հին որոշած ըլլալով Օսմանեան Սուլթանին Ռուսաց
յարձակումոյ դէմ՝ ըրած պատերազմին մէջ ոյնելու,
եւ իրենց՝ խաղաղութիւնը որահետ համար ըրած
անկեղծ ջանքին դէմ՝ նոյն իսկ պատերազմող կողմն
ըլլալու տախտակով, այս պատերազմին մէջ, որն
որ ասանց իրենց գործունեւոյ միջամտութեանը եւ
բողոքի հաւատարակութեանն եւ իրենց շահերը
մեծ վնասողի մէջ կը ձգէ. որոշեցին դաշինք մը
դնելու, որով ինչ իրենց դաշնաւորութեան առաք-
կան, եւ ինչ իրենց միաբան ի գործ դնելու միջոց-
ներն հաստատուին, եւ աս նկատմամբ երկու կող-
մանէ իրականոր իշխանութիւն ունեցող գործակա-
ներ անուանուցին, որոնք հետեւեալ յօդուածները
յօդեցին:

1. Պատերազմող կողմերն իրենց ձեռքէն եկած
ամեն կորելի բանէն ի գործ պիտ'որ գնեն, որ-
պէս զի Ռուսաստանի եւ Դրան մէջ խաղաղութիւնը
հաստատուն եւ անախտ հիման վրայ հաստատեն,
ու եւրոպան այնպիսի խորհրդակցութեաննեւ
նորոգելէն ապահովցնեն:

2. Արտհետեւ համկտատանի ամբողջութիւնը
փաստուած է, անոր համար երկու դաշնադէպ կող-
մերն ալ Դրան երկկողմեայ տրտելու միջոցնաւ
վրայ միալանեցան, իրենք զիրենք պարտաւորե-
լով, որ հարկաւորութեան համեմատ թէ զամա-
քային եւ թէ ծովանոց բաւական զօրք ոտքի վրայ
պահեն:

3. Դաշնադէպ կողմերն իրենք զիրենք կը պար-
տաւորեն, որ ամենեւին տաճարկութիւն մը չընդու-
նին եւ ոչ կարգաւորութիւն մը Ռուսաստանի հետ
ընեն, առանց յառաջադէպ անոր վրայ միտքան խոր-
հելու:

4. Լմենեւն շահանգրական վաճառի մ'եւ
տեւէն ընթիւ ալով՝ երկու կողմերն ալ աս գէպը բեն
առանձնական շահ մը հանելէն կը հրաժարին:

5. Կայսրն եւ թագուհին մեծ եռանդեամբ ընդ-
ունին պիտի ան ամէն եւրոպական տէրութիւններն,
որոնք նոյն վաճառքին դրժակից ըլլալու համար՝ աս
դաշնաւորութեան մէջ մանեկ կ'ուզեն:

Լսկիլ դատ կը ծանուցանէ նաեւ Մանիէզ, որ
անգլիական եւ դաղղիական գործակալները խոր-
հաւք պիտ'որ ընեն որ չեղաք նաւադնացութեանց
հանգումնաղը, նաւերու աւարառութեանը, եւ ու-
րիշ ասանց նման բաներու վրայ կանոն մը գնեն:

— Պոմպոյ, 28 Մարտի: Լնդիացեաց բաները Պիր-
մայի մէջ, քանի որ կ'երթան կը խառնակին: Աւայի
խաղաղորդ մեւեր, ու իր եղբայրը անտուն անցեր
է: Կանքին դեռ միշտ ապստամբներուն ձեռքն է:

— Պարսկաստան պաշտօնական եղանակաւ իր
չղղրութիւնը հրատարակել է:

— 1 ջրի շոգենաւերն յունաց ապստամբութեան
վրայ աս յսկն բերած են: Արեւա ամբողջ միշտ
Օսմանեանց ձեռքը մնացել է, եւ Գուլատ փաշան
ետեւէ կ'իյնայ ծովու կողմանէ իրեն օդուկիւն
խրկելու: Բայց Լրթա քաղաքը աս պատերազմե-
րուն դաւաճաւաւ շատ տեւրներ կրած է: Սուր ալ
Օսմանեանց ձեռքն է: Յանկու ապստամբներն պա-
շարուած կեցած է:

— Իստանբուլ ամեն կողմերէն աս տարւան հունձ-
քին վրայ շատ տղէկ իւր ունինք: